

նէ կնոջը թէ «Ո՞ւր է այն անդամը, ցցուր ինձի որ զարնեմ սատկեցընեմ»: Կինը կձեւացընէ թէ կվախնայ էրկանը սպառնալիքէն. գողգըղալով կցուցընէ սնտուկը, եւ բանալին էրկանը ձեռքը կուտայ. մարդը աչքերը պատուտելով՝ բանալին կնկանը ձեռքէն քաշած առած վայրկենին՝ կինը կը դառնայ «Եստէս» կկանչէ ծիծաղելով. վրձարէ տեսնեմ *kauskuz*, եւ ուրիշ անգամ ինձի հետ *kausku* քաշուելէն վախցիր: Մարդը մէկ կողմանէ ամօթով կմնայ՝ իբր թէ կնոջը հետ բռնած *kauskuz*ն խաբուելուն, մէկ կողմանէ ալ կուբախանայ որ իրեն վախը եւ բարկութիւնը, շփոթութիւնը պարզ կատակ կամ մասխարհութիւն է եղեր. բանալին կուտայ նորէն կնոջը, եւ կինդրէ որ ուրիշ ատեն այնպէս անզգոյշ կերպով զինքը չվախցընէ:

Յետոյ ուշ ատեն, երբոր էրկանը քունը կտանի, կնիկմարդը կերթայ կբանայ սնտուկը. տեսնէ որ խեղճ տէվրիշը վախէն կիտամեռ եղածի՞պէս կեցեր է. «Եւ շուտով գնա բանդ, եւ մի մոռնար այսօրուան գլխուգ

եկած փորձանքն ալ գրբիդ մէջը գրելու, եւ մի սլարծենար թէ կանանց ամէն վարպետութիւններուն խելք հասուցեր ես»:

* Չարալեզու մարդուն մէկը անուանի գիտունի մը կերթայ ու կըսէ թէ «Այս ինչ մարդը քեզի շատ հակառակութիւն կընէ ու գէշ գէշ բաներ կխօսի վրագ»: Գիտունը, որ ճշմարիտ իմաստուն է եղեր, պատասխան կուտայ զարմանալով. «Ի՞նչ կըսես, ես այն մարդուն ամենեւին աղէկութիւն մը ըրած չունիմ. ինչո՞ւ այդքան հակառակութիւն պիտի ընէ ինձի»:

* Մարդուն մէկը գիշերով պարապ փողոցի մը մէջէն կերթայ եղեր. յանկարծ քովէն անցնող մը կպատահի, կհարցընէ այս մարդուն թէ «Արդեօք ժամը քանի է: — Այդ իմ խառնուելու բանս է» կպատասխանէ մարդը շփոթած, եւ կարծելով թէ գիւմացինը գող է՝ կձգէ կիտալի:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ

Ք Շ Ո Յ Ը Ի Ն Չ Է, Ե Ի Ի՞ Ն Չ Խ Ո Ր Հ Ո Ի Ր Գ Ո Ի Ն Ի.

(Մարտի ամաստեորին մէջ եղած հարցմունքին պատասխան.)

Քշոցը, ինչպէս որ բառն ալ կցուցընէ, *բշեռու գործիք* է, եւ կգործածուի եղեր հին ատենը գրեթէ ամենայն եկեղեցեաց մէջ, այսինքն Յունաց, Հայոց եւ Լատինացուոց, պատարագի ժամանակ ճանճերը եւ ուրիշ միջասները սուրբ ընծայից վրայէն քշելու համար. Այս քշոցը Յունաց եկեղեցւոյն մէջ վեցթեւեան սերովբէից կերպարանքով շինուած, եւ կարճ գաւազանի մը վրայ անցուած է, եւ կըսուի յունարէն *ռիսիսիոս*, յորմէ Ռուսներն ալ առնելով՝ ըսած են *ռի-*

սիսի (*Рисуши*): Երբեմն, երբոր այս գործիքը չգտնուի, տեղը քօղ մը կամ մաքուր թաշկինակ մը կշարժէ իրենց սարկաւագը՝ նոյնպէս ճանճերը քշելու մտքով:

Մեր Հայոց եկեղեցւոյն մէջ հաւանակաւորաբար այս քշոց բանեցընելու սովորութիւնը ի Յունաց առնուած է, միայն այս տարբերութեամբ որ նախ՝ կոթը կամ գաւազանը սովորաբար աւելի երկայն կլինի, եւ գլուխը կամ սկաւառակը՝ երբեմն վեցթեւեան սերովբէից ձեւով, բայց այնպէս որ սարկաւագին

շարժած ատենը՝ թեւեւուն ծայրերն ալ իրարու կզարնուին ու սաւառնելու պէս թըր-թըռմունք մը կունենան. երբեմն ալ թէպէտ սկաւառակին երկու կողմը սերովբէից պատկերը ձեւացած կլինի, բայց թրթըռմունք հանողները սկաւառակին չորս բոլորը կախուած բոժոժներն են, եւ այս ձեւը աւելի սովորական է:

Լատինացոց եկեղեցւոյն մէջ այժմ այս բնոց ըսած գործիքը բանեցընելը վերցած է. բայց իրենք ալ կվկայեն որ ատենով կգործածուի եղեր՝ փապեղլում անունով, գաղղիարէն կխանրայ, որ քոց կամ հովսևս կընշանակէ, տաճկերէն եղիպե. եւ կըսեն թէ աւելի եպիսկոպոսաց պատարագին ատենը կըսնի եղեր՝ ճանճերը սեղանին վրայէն քըշելու. իսկ թէ նոցա քոցին ձեւը ինչպէս է եղեր՝ ճիշդ յայտնի չէ. ոմանք կըսեն թէ մինչեւ սիրամարգի փետուրներով շինածն ալ կգործածուի եղեր:

Ասով ալ կիմացուի թէ քոցը իսկզբան հնարուած է օրինաւոր նպատակաւ, եւ այն մտքով հասկըցած են ամէն ժամանակ ամենայն եկեղեցիք քոցին նիւթական գործածութեան վախճանը: Բայց այս եւս նոյնչափ ճշմարիտ է որ նոյնպէս ամենայն եկեղեցիք, թէ արեւելեայք եւ թէ արեւմտեայք, խորհրդաւոր ու գեղեցիկ նշանակութիւն մը եւս տուած են ու կուտան միշտ քոցին, որ է այս՝ թէ ինչպէս որ այն գործիքին վրայ ձեւացած սերովբէները հովանի ընելով կսաւառնին սուրբ սպասուց վրայ, այսպէս ալ ամենայն քրիստոնեայ պարտական է հաւատոյ աչօքը տեսնելու՝ թէ նոյն միջոցին սերովբէք եւ քերովբէք եւ բազմութիւնք հրեշտակաց կսպասուորեն սուրբ սեղանոյն: Բաց յայնմանէ, Յունաց եկեղեցւոյն՝ նոյնպէս եւ մերինին մէջ, քոցը խորհրդաբար կնշանակէ նաեւ Հոգւոյն սրբոյ առաքելոց վրայ եւ ամէն ժամանակ սուրբ պատարագին խորհրդոյն վրայ իջնելը: Այս է ահա սրբոյն Յով-

հաննու Իմաստասիրի Օձնեցւոյ ըսածը, թէ «Քոցացն հարումն զօրինակ ունի սրբոց սերովբէիցն, զոր Դանիէլ եցոյց, — հաղարք հաղարաց պաշտէին զնա», նոյն խորհրդական նշանակութիւնը կյիշէ նաեւ Շնորհալին եգեսիոյ ողբին մէջ:

Լատինացոց եկեղեցական պատմիչները կվկայեն թէ մինչեւ ԺԳ դարուն Գաղղիոյ եկեղեցիներուն մէջ սովորութիւն կայ եղեր բոց, կամ ինչպէս իրենք կըսեն՝ հովսևս գործածելու, մանաւանդ ամառ ատեն. ուստի եւ անտեղի է ոմանց ըսածը՝ թէ հաղար տարիէն աւելի է Լատինացոց մէջէն քոցի գործածութեան վերնալը:

Եւս առաւել անտեղի եւ այլանդակ բան է հռովմէական կաթոլիկ Հայոց մեր քոցէն խորշիւր, եւ անխորհուրդ օտարամոլութեամբ այս գեղեցիկ եւ խորհրդաւոր եկեղեցական զարդը մեր արարողութեան մէջէն վերցընելը, ինչպէս որ գրեթէ ամէն տեղ վերուցեր էին իրենք առաջ. եւ մինչեւ ցայժմ եւս տեղ տեղ, թէպէտ եւ պատարագը հայերէն լեզուով կմատուցանեն, բայց ուրիշ շատ աւելի եւ գեղեցիկ ազգային արարողութիւններուն հետ՝ քոցի գործածութիւնն ալ մէկգի գրեթէ են, անտարակոյս ուրիշ պատճառանք չունենալով այսպիսի ինքնակամ եւ ապօրինաւոր գործողութեան՝ բայց եթէ կոյր հետեւողութիւն օտար սովորութեանց, եւ պարտաւելի արհամարհութիւն ազգային պատուական արարողութեանց:

Յուսամ թէ այս նիւթիս վրայ մեզի հարցմունք ընող բարեմիտ անձը բաւականանայ առ այժմ այս պատասխանով, եւ այսչափով ալ ըստ բաւականին լուծեալ համարի իրեն տարակոյսը: Իսկ եթէ ոչ, պատրաստ եմք աւելի ընդարձակ ոճով եւ տեղեկութեամբ իրեն գոհացուցիչ պատասխան տալու, եւ հաստատելու թէ քոցին նիւթական եւ խորհրդական նշանակութիւնները ասոնք են: